



Փ Ա Ր Ո Ս *Paros*

ISSUE 14 – SEPTEMBER / ԹԻԻ 14 – ՍԵՊՏԵՄԲԵՐ 2018

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND



Հաղորդագրություն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 100ԱՄԵԱԿԻ ՄԻԱՑԵԱԼ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՄԻՏՆԻԻ ՄԷՋ

Կիրակի 9 Սեպտեմբերին, Սիտնիի Հայ գաղութը ապրեցաւ ցնծութեան ժամեր, միասնաբար տօնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հարիւրամեակը:

Նախագահութեամբ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեանի, հովանաւորութեամբ Հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական Եկեղեցիներու, կազմակերպութեամբ վերոնշեալ երեք եկեղեցիներուն, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ Համազգային Կրթական եւ Մշակութային Միութեան, Սիտնիի արուարձաններէն Չացուտոսի Քոնքորսի հանդիսութեանց սրահին մէջ տեղի ունեցաւ Համազգային պատմամշակութային հանդիսութիւն հանդիսավարութեամբ Սարգիս Մանուկեանի:



Յայտագրին իրենց մաս նակցութիւնը բերին Հայկական ամենօրեայ եւ շաբաթօրեայ վարժարաններու միացեալ երգչախումբը, ղեկավարութեամբ Տիկին Փէրի Թոնոյեան-Մինասեանի, Հայկական երեք միացեալ պարախումբերու Համազգային Սիտնի Պարի Անսամբլի, Նոր Մերունդ Պարախումբի եւ ՀԲԸՄ Թամզարա Պարախումբի, ղեկավար՝ Կիկօ Կիրակոսեան: Իրենց որակաւոր խմբերգներով մասնակցեցան Հայ Առաքելական Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ երգչախումբը ղեկավարութեամբ Վարդան Էլմասեանի, Համազգային Նայիրի Երգչախումբը ղեկավարութեամբ Այտա Աւետիսեանի եւ Երիտասարդական Երգչախումբին ղեկավարութեամբ Լիլիթ Մուրատեան-Մինասեանի: Իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Համազգային Սիտնի Պարի Անսամբլն ու Նայիրի Պարախումբերը: Ղեկավարութեամբ Վարդուհի Լէվեճեանի եւ Զելա Մարկոսեան-Գասպարի, Սիտնի



Գործիքային Երաժշտական նուագախումբը ներկայացուց գեղեցիկ եղանակներ եւ նուագով ընկերակցեցաւ նուագախումբերուն եւ պարախումբերուն: Յատուկ այդ օրուան համար պատրաստուած էին *Թիշըրթեր*, զորս իրենց ելոյթներուն ընթացքին հագուեցան մեր վարժարաններու սիրասուն աշակերտները:



Վերոնշեալ ելոյթները մաս կը կազմէին մէկ ընդհանուր ծրագրի, պատրաստուած յատուկ յանձնախումբի մը կողմէ, որուն ընթացքին Սեդա Յովակիմեանի եւ Մելքոն Արոյեանի ղեկավարութեամբ թատերական ներկայացումով եւ տեսաերիզներով ժողովուրդին ներկայացուեցաւ Սարտարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի ճակատագրական ճակատամարտերու յաղթանակի պատմութիւնը, թէ ինչպէ՞ս կարողացաւ Հայ ժողովուրդը յաղթանակել, ինչպէ՞ս կերտուեցաւ Մայիս 28ը, ինչպիսի դերակատարութիւն ունեցաւ օրուան ղեկավարութիւնը յանձինս Արամ Մանուկեանի, Զօրավարներ՝ Սիլիկեանի, Նազարբէկեանի, Դրոյի, Դանիէլ եւ Փավէլ Փիրումեանի եւ այլոց: Պատմութիւնը շարունակուեցաւ մինչեւ Հայաստանի Խորհրդայնացում, Արցախի եւ Հայաստանի Անկախացում: Այս ծրագրին ընդհանուր համադրողն էր Արփի Անգեշեան:

Պատմութեան մէջ տուաւ հակիրճ պատմական տեղեկութիւն, անդրադարձաւ երկամեայ պետականութեան հաստատման ընթացքին կատարուած ձեռքբերումներուն, ժողովրդավարական կարգերու հաստատման, կրթամշակութային կեանքի ուժեղացման, կիներու պետական կեանքին մասնակցութեան, Սեւրի դաշնագրին եւ հարիւրամեակի տօնակատարութեանց մասին՝ 28 Մայիս 2018ին Երեւան: Մայիսեան անդրադարձաւ 28 Մայիս 1918 պատմական այս թուականին այսօր տուած պատգամին ու կարեւորութեան:

Ընդհանուր խանդավառութեան մէջ ծածանեցան եռագոյն դրօշներ, ապա բեմ հրաւիրուեցաւ Սրբազան Հայրը կատարելու համար փակման խօսքը: Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց ձեռնարկի կազմակերպման համար եւ դրուատեց տիրող միասնական ոգին, որ արտացոլաց բեմին վրայ: Ապա Սրբազան Հօր առաջարկով բեմ բարձրացան Գերյարգելի Հայր Բարսեղ ԾՎ Սուսանեանը, Վերապատուելիներ Յակոբ Սարգիսեան եւ Գրիգոր Եումուշաքեան ինչպէս նաեւ Արժ. Տէր Պարթեւ Քահանայ Գարագաշեանը, միասնաբար կատարելու համար Փակման աղօթքը: Սրբազան հօր օրհնութեամբ իր լրումին հասաւ հանդիսութիւնը:



Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակի Միացեալ Յանձնախումբ

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ



Ուրբ 31 Օգոստոս – Մասնակցութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր՝ Գերաշնորհ Տէր Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեանի, Արժանապատիւ Հայրերու՝ Նորայր Աւագ Քահանայ Փաթանեանի եւ Պարթեւ Քահանայ Գարագաշեանի, Ուիլյուպիի քաղաքապետուհի Կէլլ Ճայլզ Կիտնիի, Թեմական Խորհուրդի Ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանի, Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի ատենապետ Պրն Պետրոս Զօրլուի, Հայ Գաղութի Բարեկեցութեան Կեդրոնի ինմակալութեան ներկայացուցիչ Օրոյ Սօնա Պերպերեանի, Կեդրոնի յարաբերութեանց պատասխանատու Տիկին Ազնիւ Իսկէնտերեանի եւ Կեդրոն յաճախող 100ի հասնող մեր մեծահասակ մայրիկներու եւ հայրիկներու, տօնակատարուեցաւ 100ամեակը Տիկին Հրանուշ Կարապետեանի (բոլորիս սիրելի Հրանուշ Մայրի-

կին) ծնած 22 Օգոստոս 1918ին: Ներկայ էին նաեւ Հրանուշ Մայրիկին զաւակներն ու ընտանեկան պարագաները: Էտկարեան սրահը զարդարուած էր: Կարմիր գոյնը կը տիրապետէր տիկնանց հագուստ կապուստին մէջ: Մէկ խօսքով՝ տօնական մթնոլորտի մէջ էր Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ շրջափակը: Հանդիսավարուի Տիկին Մարինա Աւագեան-Չափրագեան երեք ժամերու ընթացքին կարողացաւ զարգացող ուրախ մթնոլորտի մէջ պահել բոլոր հիւրերը: Յատուկ ճաշեր պատրաստուած էին վարպետ խոհարար Ճորճիկի եւ Կեդրոնի կամուր տիկիններուն կողմէ: Հրանուշ Մայրիկը աւելի երիտասարդացած էր այդ օր, զինք բնաւ այդքան առողջ ու կայտառ չէինք տեսած 20 տարի ամէն Ուրբաթ Կեդրոն յաճախելու շրջանին: Ան պարեց, երգեց, արտասանեց, կատակեց, ի զարմանք բոլոր ներկաներուն: Կարդացուեցան Էլիզապէթ Թագուհիի, Աւստրալիոյ այդ օրերուն Վարչապետ Մալքըմ Թըրնպըլի, Նիւ Սաութ Ուելլզի նահանգապետուհի Գլատիս Պերէճիքլեանի, Առաջնորդ Սրբազան Հօր շնորհաւորագրերը: Շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկան Սրբազան Հայրը, Քաղաքապետուհին, Տիկին Տարգիս Տէր Պետրոսեան եւ Պետրոս Զօրլու, Տիկին Իսկէնտերեան, յոբելեարի զաւակը՝ Մարօն ինչպէս նաեւ Տիկին Չափրագեան: Արժանապատիւ քահանայ հայրերը հանդէս եկան մեներգներով նուիրուած Հրանուշ Մայրիկին:




Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Հրանուշ մայրիկը եւ կը մաղթէ առողջ ու երկար կեանք: Թող մեր մայրիկներուն շուքը մեր բոլորին վրայէն անպակաս մնայ:

Բջ 3 Սեպտեմբեր – Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանի եւ Երեցկնոջ, ներկայ եղաւ Րայտի Քաղաքապետարանի մէջ Երկուշաբթի օրերը հաւաքուող մեր մայրիկներուն եւ հայրիկներուն հաւաքին, Հայրերու Օրուան տօնակատարութեան առիթով: Օրիորդ Քօլէթ Մարտիրոսեան վարեց հանդէսը, որուն ընթացքին արտասանուեցան ոտանաւորներ, երգուեցան երգեր գովաբանելու համար Հայ հայրերը: Յայտագրին երգով իր մասնակցութիւնը բերաւ Տէր Նորայր: Սրբազան Հայրը օրինեց բոլոր Հայ հայրերը, որոնք քաջութեան եւ աշխատասիրութեան օրինակ հանդիսացած են եւ այդպէս դաստիարակած իրենց զաւակները:



Գջ 4 Սեպտեմբեր – Սրբազան Հայրը նախագահեց Կալուածոց Յանձնախումբի հերթական ժողովին, որուն ընթացքին քննարկուեցան ընթացիկ հարցեր:

ԴՁ 5 Մեպտեմբեր – Դիւանապետ Նշան Պասմաճեան ներկայ եղաւ Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպած Տեղեկատուութեան հաւաքին, որուն ներկայ էին ազգային տարբեր կազմակերպութիւններէ հիւրեր: Հաւաքի ընթացքին գործադիր տնօրէն Հայկ Գայսերեան ներկայացուց Յանձնախումբին տարած եւ տանելիք աշխատանքները: Ներկաներուն կողմէ եղան բազմաթիւ հարցումներ եւ առաջարկ-թելադրանքներ, որոնք նկատի առնուեցան կազմակերպողներուն կողմէ առ ի քննարկում եւ հնարաւորինս՝ գործադրութիւն: Համագաղութային բնոյթ եւ մասնակցութիւն ունեցող ձեռնարկները քաջալերելի են եւ ունին մեծ օգտակարութիւն գաղութին եւ միեւնոյն ատեն Հայրենիքին:



Կիր 9 Մեպտեմբեր – Չացուտի Քոնքրսիւն մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հիմնադրութեան 100ամեակի Համագաղութային Պատմամշակութային ձեռնարկը ի ներկայութեան 700ի շուրջ հայորդիներու: Հանդիսութեան նախագահեց Գերաշնորհ Սրբազան հայրը եւ զայն հովանաւորեցին Հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիները: Ձեռնարկը կազմակերպուած էր միասնական գործակցութեամբ Հայ Առաքելական, Աւետարանական, Կաթողիկէ եկեղեցիներու, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան կողմէ: Միասնականութիւն բուրոդ այս ձեռնարկը համախմբեց գաղութի երիտասարդութիւնը, աշակերտութիւնը, պարախումբերն ու երգչախումբերը միասնաբար ելոյթ ունենալու, յիշատակելու համար 100 տարի առաջ ցուցաբերուած միասնական ոգին Մարտարապատի, Ղարաբիլիսէի եւ Բաշ Ապարանի ճակատագրական կռիւներու ընթացքին, որոնց յաղթանակով ծնաւ անկախ Հայաստանը, յոյսը տալով վաղուան ազատ եւ անկախ ինչպէս նաեւ միացեալ Հայաստանին: Թող այս միասնական ոգին անմար մնայ եւ միշտ ցոյայ մեր գաղութի կեանքին մէջ: Յաւելեալ մանրամասնութեանց համար կարդալ ոգեկոչման միացեալ յանձնախումբին հաղորդագրութիւնը:

ԵՁ 10 Մեպտեմբեր – Անձնասպանութեան Կանխարգիլման Օրուան առիթով եւ Նորտըրն Սէմըթըրիզ ընկերութեան հրաւերով Դիւանապետ Նշան Պասմաճեան ներկայ եղաւ «Անձնասպանութեան Կանխարգիլման» նուիրուած յուշարձանի մը քողակերծման արարողութեան: Յուշարձանը գետեղուած է Մաքուարի Փարք գերեզմանատան մէջ եւ շինուած է Աւստրալացի անուանի երկրաչափարուեստագէտ Թոպի Ուէտըրհիլի կողմէ: Օրուան մեծ հիւրն էր նախկին վարչապետուհի Ճուլիա Կիլարտը որ նախագահն է Beyondblue Աւստրալական կազմակերպութեան, որ կ'օգնէ բոլոր Աւստրալացի անհատներուն, որոնք կը տառապին ընկճուածութենէ եւ հոգեկան անհանգստութենէ: Կիլարտ տուաւ բազմաթիւ տեղեկութիւններ Աւստրալիոյ մէջ անձնասպանութենէ մահացող անձերու թիւի աճին մասին եւ հրաւիրեց ներկաները կրկնապատկելու ճիգերը անձնասպանութեան կանխարգիլման միջոցներու որոնման, մանաւանդ որ Աւստրալիոյ մէջ միջին հաշուով օրական 8 հոգի կը մեռնին անձնասպանութենէ եւ 240 անհատներ անձնասպանութիւն կը փորձեն ամէն օր:



Northern Cemeteries

ԳՁ 11 Մեպտեմբեր – Հայ Գաղութի Բարեկեցութեան Կեդրոնի (ՀԳԲԿ) տնօրէնութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ վերապատրաստման յատուկ դասընթացք Ալիթա Օմէկա ընկերութեան տնօրէնուհիին կողմէ: ՀԳԲԿ արդէն NDIS (National Disability Insurance Scheme)ի ծառայութեան համար վաւերացուած հաստատութիւն է եւ իր ծառայութեան արդէն սկսած: Վերապատրաստման ներկայ եղան Սրբազան Հայրը, ՀԳԲԿի ինամակալութեան անդամներ՝ Տիկին Նորա Պոսթին, Օրիորդ Սօնա Պերպերեան եւ Պրն Բարգէն Զարգաւաթճեան ինչպէս նաեւ ՀԳԲԿի տնօրէնութիւնն ու պաշտօնէտութիւնը: ՀԳԲԿն աւելի քան երեսուն տարի ծառայութիւն տուած է Հայ գաղութին եւ հազարաւոր մեծահասակ մայրիկներ ու հայրիկներ արժանացած են անոր տնօրէնութեան, պաշտօնէտութեան եւ կամաւորներուն խնամքին: Ընդլայնելով իր ծառայութեանց ծիրը ՀԳԲԿն այսուհետեւ պիտի կարենայ ծառայութիւն մատուցանել մեծահասակներու իրենց տուններէն եւ Կեդրոնէն ներս:



Ուրբ 14 Սեպտեմբեր – Էմիլ Ֆորտ Իրաւաբանական ընկերութեան հրաւերով Բարեկեցութեան Կեդրոնի սնօրէն Նշան Պասմաճեան մասնակցեցաւ սեմինարի մը որ կը վերաբերէր բարեգործ կազմակերպութիւններու (Charity organisations) ունեցած իրաւասութեանց եւ իրաւական պարտաւորութեանց: Սեմինարին ընթացքին արծարծուած նիւթերը կը վերաբերէին Հարկերու, Նուիրատուութեանց եւ Նպաստներու, ընկերութիւններու միախառնման (merger) օրէնքներուն, միջազգային ընկերութիւններու ընկերային հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու ինչպէս նաեւ անգործներու գործ հայթայթման եւ Բարեգործ ընկերութիւններու կանոնադրութեանց մասին:

Կիր 16 Սեպտեմբեր – Աւելի քան 400 հաւատացեալներու մասնակցութեամբ, ինչպէս նաեւ Քահանայից, սարկաւազաց ու դպրաց դասերուն, մեծ շուքով տօնուեցաւ Խաչվերացի տօնը: Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ պատարագեց ու քարոզեց Գերաշնորհ Սրբազան Հայրը: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագին տեղի ունեցաւ Անդաստան: Թափօրով դուրս եկաւ Սրբազան հայրը, ուր պատրաստուած էր աւանդական ՀԷՄՄԱն: Սրբազան Հօր եւ քահանայ հայրերու օրհնութենէն ետք ուխտատուները շարքով առին իրենց բաժին ինկած հերիսան եւ տարին իրենց տուները, Խաչի օրհնութիւնը տանելով իրենց հարազատներուն եւ տուն սպասող ուխտատուներուն: Գնահատելի աշխատանք տարուած Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ Ծխական Խորհուրդի եւ Տիկնացի Յանձնախումբի կողմէ: Բոլորին վարձքը կատար:



Ուրբ 21 Սեպտեմբեր – 15 տարի յաջորդաբար Ինայթինկ Չըրչի Փարամաթա Միշընի հոգեւոր հովիւ Դոկտ Մանաս Դոշ քահանան կը կազմակերպէ Միջ Կրօնական Աղօթք Փարամաթայի մէջ: Այս տարի ՄԱԿի կողմէ Տիեզերական Մարդկային Իրաւանց Յայտարարութեան 70ամեակն է, որ կը յիշեցնէ մարդկութեան որ խաղաղութիւն կը հաստատուի այն ատեն երբ մարդկութիւնը զերծ կը մնայ անօթութենէ, բռնաճնշումէ եւ կը սկսի վարել բարօր կեանք: Այս տարի եւս տեղի ունեցաւ Աղօթքի երեկոյ հանդիսավարութեամբ Դոկտ Դոշի ի ներկայութեան Փարամաթայի նահանգային ներկայացուցիչ Ճէֆ Լիի եւ մասնակցութեամբ մահմետական Սիւննի եւ Սուֆի, Պահայ, Պուտտայական, Զրադաշտական,

Հնդիկ Սիի, Մանտեական, Քրիստոնեայ Ղպտի, Ինայթինկ, Կաթոլիկ եւ Հայ Առաքելական համայնքներու ներկայացուցիչներուն: Առաքելական եկեղեցին ներկայացուց Դիւանապետ Նշան Պասմաճեան, որ Հայերէնով կարդաց խաղաղութեան նուիրուած յատուկ աղօթք համադրուած Սրբազան Հօր կողմէ, որուն անգլերէն թարգմանութիւնը տպուած էր այս առիթով հրատարակուած գրքոյկի մը մէջ: Ներկայ էին աւելի քան 150 անհատներ զանազան համայնքներէ: Գնահատելի աշխատանք կը տանի Դօշ Քահանան, ի մի բերելով կրօնական համայնքապետներ եւ պատասխանատուներ, բարեկամութիւններ վերանորոգելու եւ նոր բարեկամութիւններ հաստատելու նպատակով:



Կիր 23 Սեպտեմբեր – Յաւարտ Սուրբ եւ անմահ Պատարագին, զոր մատուցեց Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեան, Սրբազան Հայրը նախագահեց Հոգելոյս Տէր Աղան Արքեպիսկոպոս Պալիօզեանի վախճանման 6րդ տարելիցի առիթով կատարուած Հոգեհանգստեան Արարողութեան: Պատարագէն ետք, Էսկա-

րեան Սրահին մէջ, Սրբազան հայրը, Քահանայ Հայրերը եւ հաւատացեալներու հոծ բազմութիւն մը ներկայ եղան Հոգեւոյն Սրբազան Հօր յիշատակին հրամցուած հոգեւորձին: Սրբազան Հայրը դրուատանքի խօսքերով վեր առաւ Ադան Սրբազանի մարդկային եւ դեկավարի արժանիքները:

Փարոսի խմբագրութիւնը կու գայ իր ցաւակցութիւնը յայտնելու Հայկազուն Սրբազան Հօր, Քահանայ հայրերուն, Թեմական եւ Օխական Խորհուրդներուն ինչպէս նաեւ Պալիօզեան ընտանիքի բոլոր անդամներուն: Ադան Սրբազանի անմար յիշատակը փորագրուած պիտի մնայ մեր բոլորին հոգիներուն մէջ:

ԳՁ 25 Մեպտեմբեր – Սրբազան հայրը նախագահեց Թեմական Խորհուրդի հերթական ժողովին: Ժողովը լսեց Սրբազան Հօր եւ Առաջնորդարանի Դիւանին միասնեայ գործունէութեան զեկուցումը: Քննարկուեցան Առաջնորդարանի գլխաւոր բարեարներուն եւ զօրակիցներուն ի պատիւ տրուելիք երախտագիտութեան եւ շնորհակալութեան ճաշկերոյթի մանրամասնութիւնները: Ճաշկերոյթը տեղի պիտի ունենայ 26 Հոկտեմբերին նոր Առաջնորդարանի սրահին մէջ: Օրակարգի վրայ էին նաեւ Վեհափառ Հօր այցելութիւնը, որ Նոյեմբերէն յետաձգուած է Փետրուար 2019: Ժողովը զբաղեցաւ նաեւ ծուխերէն փոխանցուած հարցերով եւ առաւ որոշումներ:

ԴՁ 26 Մեպտեմբեր – Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի Պատուոյ նախագահ Պրն Գրիգոր Սողոմոնեան եւ Գործադիր Տնօրէն Պարոն Հայկ Գայսերեան այցելեցին Սրբազան Հօր խորհրդակցելու համար Հայ Դատի Յանձնախումբի կողմէ հրաւիրուած 15-22 Հոկտեմբերին Հայաստանէն Աւստրալիա ժամանող պետական պատուիրակութեան համագաղութային ընդունելութեան մասին: Յարդ Աւստրալիա այցելած հայկական ամենէն բարձր մակարդակի Պատուիրակութիւնը կը բաղկանայ Հայաստանի Փոխ Վարչապետ Արարատ Միրզոյեանէ, Տնտեսական Զարգացման եւ Ներդրումներու նախարար Արծուիկ Մինասեանէ, Արտաքին Գործերու Փոխ Նախարար Արմէն Պապիկեանէ, Միջազգային Տնտեսական Յարաբե-րութեանց Տնօրէն Արմէն Այվազեանէ եւ Տնտեսական Զարգացման

Նախարարի օգնական՝ Անի Քամալեանէ: Այցելութեան նպատակն է միջ պետական դիւանագիտական եւ տնտեսական յարաբերութիւններու զարգացումը Հայաստանի եւ Աւստրալիոյ միջեւ: Սրբազան Հայրը ողջունեց այս խիստ կարեւոր նախաձեռնութիւնը եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց Հայ Դատի Յանձնախումբին հետ միասնական ջանքերով կազմակերպելու համագաղութային ընդունելութիւնը սոյն պատուիրակութեան, շփուելու գաղութի Հայութեան եւ կազմակերպութիւններուն հետ: Սրբազան հայրը նաեւ ընդունեց հրաւերը մասնակցելու 21 Հոկտեմբերի Հայ Դատի Յանձնախումբի տարեկան Ճաշկերոյթին, որուն ներկայ պիտի ըլլան պատուիրակութեան անդամները եւ Ամերիկայէն՝ Փրոֆ Բիչըրո Յովհաննէսեանը եւ բազմաթիւ Աւստրալացի քաղաքական դէմքեր:

29 Մեպտեմբեր – Ընկերակցութեամբ Նշան Պասմաճեանի եւ ընդառաջելով Համագալիսի Գօլստըն Ճեմարանի տնօրէնութեան հրաւերին, Սրբազան Հայրը մասնակից դարձաւ 12րդ ասարական դասարանի ամավերջի հանդէսին: Ներկայ էին անելիքան 300 ծնողներ, բարեկամներ, ազգականներ եւ հիւրեր: Ձեռնարկը կազմակերպուած էր 28 շրջանաւարտ ուսանողներու ծնողաց յանձնախումբին կողմէ: Հանդիսավարուիին էր Հայերէն լեզուի ուսուցչուհի տիկին Արփի Դաւիթեան: Խօսք առին 2018 տարուան դպրոցի պետերը (Քափթըն), յուզում պատճառելով ներկաներուն: Իրենց սրտի խօսքերը արտասանեցին նաեւ տնօրէն Էտի Տեմիրճեանը, ծնողներու կողմէ՝ Արփի Մուրատեանը: Բեմ հրաւիրուեցաւ Սրբազան Հայրը, տալու համար իր հայրական պատգամը: Ձեռնարկը լաւագոյնս կազմակերպուած էր, որ մեծապէս տպաւորեց Սրբազան Հայրը եւ որուն առաջին մասնակցութիւնն էր այս ասանդական ձեռնարկին: Իր խօսքին մէջ Սրբազանը գովեստով խօսեցաւ Համագալիսի տարած աշխատանքին, դպրոցի ջանքած հայեցի դաստիարակութեան, ծնողներու զոհաբերութեան եւ Ճեմարանի ուսման բարձր մակարդակին մասին: Ան զգուշացուց շրջանաւարտները որ համալսարաններու մէջ պիտի չվայելեն այն մայրական ու հայրական գուրգուրանքը ինչ որ վայելեցին Ճեմարանի մէջ եւ յորդորեց որ վերադառնան դպրոց եւ իրենց կարելին չինայեն անոր զօրացման ու բարգաւաճման ի խնդիր: Համադամ ուսուցիչներով ընթրիք հրամցուեցաւ: Պաշտօնական յայտագրէն ետք ուսանողները իրենց երգերով ու պարերով, սրամտութիւններով տօնեցին իրենց կէանքի այս անկիւնադարձային հանգրուանը:



Հարցազրույց Նոր Զելանտայի Հայկական Միութեան Ատենապետ Պրն Նուպար Եաղուպեանի Հետ

*Այս հարցազրույցը տեղի ունեցավ Նոր Զելանտայի Օքլանդ քաղաքի մէջ կանգնած յուշաքարին քողակերճման առիթով:
Առիթը յարմար նկատելով ուզեցինք մեր ընթերցողներուն տեղեկութիւն տալ նաեւ ՆԶի փոքրաթիւ գաղութին մասին զոր սիրայօժար կերպով փոխանցեց մեզի Պրն Նուպար Եաղուպեան: (Խմբ.)*



Փարոս: Նախ կրնա՞ք դուք ձեզ ներկայացնել Պարոն Նուպար:

Պրն Եաղուպեան: Իրաքահայ եմ, 2003թուականէն ընտանեօք գաղթած ենք Նոր Զելանտա: Մաս կազմած եմ Իրաքի Անջրպետային եւ Աստղագիտական Հետազօտութեանց Կեդրոնին: Մաս կազմած եմ Պաղտատի ՀՄԸՄի Պասքէթ Պոլի խումբին եւ անդամ Պաղտատի Հայ Երիտասարդաց Միութեան:

2003ին երբ կնոջս Անիին եւ երկու զաւակներուս Հայկին եւ Նայիրիին հետ Օքլանդ հաստատուեցանք, մաս կազմեցի Նոր Զելանտայի Հայկական Միութեան Վարչութեան եւ երկու տարիէ ի վեր անոր ատենապետն եմ:

Փարոս: Կրնա՞ք հակիրճ տեղեկութիւն տալ Նոր Զելանտայի Հայոց Միութեան եւ անոր գործունէութեան մասին – հիմնադրութենէն մինչեւ մեր օրերը:

Պրն Եաղուպեան: Օքլանտի Հայ համայնքը ներկայացուած է Նոր Զելանտայի Հայկական Միութեան կողմէ, որ Incorporated է իր հիմնումէն սկսեալ(1996), նպատակ ունենալով մշակութային ծառայութիւն տալ Օքլանտի եւ Հիւսիսային Կղզիի հիւսիսային մասին մէջ բնակող Հայ համայնքին: Օքլանտի Հայութիւնը կը բաղկանայ 23 ընտանիքներէ, որոնց մեծամասնութիւնը ՆԶ հաստատուած են 1990ական թուականներուն որպէս որակեալ աշխատուծ: Համեստ սկիզբէ ետք այս երիտասարդ ընտանիքները կարողացան մասնագիտանալ եւ հմտանալ զանազան ասպարեզներու մէջ եւ այսօր ունինք Երկրաչափներ, Ճարտարապետներ, Ճարտարագետներ, բժիշկ, դեղագործ, դրամատուներու խորհրդատուներ, փաստաբան, ուսուցիչներ, հաշուապահներ եւ քոմփիւթըրի մասնագետներ:

Փարոս: Ի՞նչ է նպատակը Հայկական այս Միութեան

Պրն Եաղուպեան:

- Բարեկամութիւն ստեղծել ՆԶի Հայ համայնքին եւ ՆԶացի ընդլայնուած համայնքին միջեւ:
- Ներկայացնել Հայ մշակոյթն ու ժառանգութիւնը Հայ եւ ոչ Հայ հասարակութեան:
- Կազմակերպել ոչ քաղաքական բնոյթ կրող մշակութային, կրթական եւ ընկերային ձեռնարկներ Հայ համայնքին եւ հետաքրքիր Նոր Զելանտացիներու համար ի նպաստ բարի կամեցողութեան եւ ընկերային ներդաշնակութեան:
- Օգնել նորեկ հայերուն տեղաւորուելու ՆԶի մէջ:
- Առաջ քշել մարդկային փոխ յարաբերութեան, ընկերութեան եւ համակեցութեան գաղափարը:
- Հայութեան եւ անոր մշակոյթին ու ժառանգութեան մասին տեղեկութիւն տալ անհատներու եւ հաստատութիւններու:
- Համագործակցիլ ՆԶի մէջ գործող տարբեր համայնքներու եւ հաստատութիւններու հետ:

Փարոս: Տարին մի քանի անգամ Սրբազան Հայրն ու Քահանայ հայրերին մին(յատկապես Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանը) Միտնիէն կ'այցելեն Օբլանտ քաղաքը հանդիպելու համար ձեր փոքրաթիւ համայնքին հետ: Ինչպիսի՞ խանդավառութիւն կը ստեղծեն այս այցելութիւնները:

Պրն Եաղուպեան: Իրօք, Հայ Եկեղեցին մեր հոգեկան տունն է, ուր կը տրուի հաւատք, յոյս եւ սէր: Ասկէ բացի, Հոգելոյս Ադան Արք Պալիօզեանի եւ այժմու Առաջնորդ Հայկազուն Եպիսկոպոս Նաճարեանի ցուցաբերած գորակցութիւնը Միութեանս՝ անգնահատելի է: Անոնք թիկունք կանգնեցան եւ կը կանգնին մեզի մեր դիմագրաւած մարտահրաւերներուն մէջ, ինչպէս է պարագան սփիւռքեան բոլոր համայնքներուն՝ հայ լեզուի, ինքնութեան ու ժառանգութեան, ինչպէս նաեւ քրիստոնէական հաւատքի պահպանման: Մենք երախտագէտ կը մնանք ու պիտի մնանք Հայ եկեղեցոյ իր գորակցութեան համար:

Փարոս: Ուելինկթընի մէջ ալ կայ փոքրաթիւ գաղութ մը: Ի՞նչ է ձեր յարաբերութիւնը Ուելինկթընի հետ: Կը համագործակցի՞ք:

Պրն Եաղուպեան: Մօտիկ յարաբերութեան մէջ ենք Ուելինկթընի Հայ համայնքին հետ: Նախորդ տարիներուն աւելցան փոխադարձ այցելութիւնները, զանազան առիթներով, որոնք արդիւնաբեր էին եւ հաճելի: Նաեւ լաւ յարաբերութիւն ունինք Հայերու հետ որոնք աւելի փոքր քաղաքներու մէջ կ'ապրին: Յամենայն դէպս, տակաւին շատ ընելիքներ կան իրարու մօտեցնելու գաղութի Հայերը:

Փարոս: ՆՁի մէջ ունիք Սերժ Թանգեանի, Փրոֆ. Մարի Արմուտեանի նման դէմքեր: Ի՞նչ կապ ունին գաղութին հետ: Կը մասնակցի՞ն:

Պրն Եաղուպեան: Սերժն ու Մարիան ժիր կ'աշխատին Հայոց Յեղասպանութեան Նոր Զելանտայի կողմէ ճանաչման աշխատանքներուն մէջ: Այդ ուղղութեամբ անոնք բաւական դաստիարակչական ալ աշխատանք տարին եւ գործընթաց ստեղծեցին ճանաչման աշխատանքին համար: Դժբախտաբար Սերժը այժմ Միացեալ Նահանգներ կը գտնուի եւ շատ առիթ չկայ իր հետ մօտէն յարաբերելու: Ինչ կը վերաբերի Մարիային՝ ան գործօն դեր ունի համայնքին մէջ: Ան կը վայելէ համայնքի յարգանքը եւ յաճախ խորհրդատուի դեր կը խաղայ: Այս ըսելով, շնորհակալ ենք երկուքին ալ իրենց տրամադրած ժամանակին եւ ճիգին յօգուտ Հայ համայնքին:

Փարոս: Այբուբենի յուշարձանի բացումը տեղի պիտի ունենայ 13 Հոկտեմբերին: Ինչպէ՞ս եղաւ այս գնահատելի նախաձեռնութիւնը : Ո՞ր պիտի զետեղուի: Խնդրեմ տալ բոլոր մանրամասնութիւնները այս առնչութեամբ:

Պրն Եաղուպեան: Այս ծրագիրը համատեղ *Բարեկամութեան* ծրագիր է Մէտօուուտի Համայնքային Տան եւ ՆՁի Հայկական Միութեան կողմէ իրագործուած, իբր խորհրդանիշ այն բարեկամութեան, որ երկու կողմերուն միջեւ ստեղծուած է 1996էն ի վեր, ինչպէս նաեւ ՆՁի եւ Հայաստանի բարեկամ ժողովուրդներուն միջեւ: Այս յուշաքարը կ'ամրապնդէ բազմաւշակոյթի ոգին Մէտօուուտի եւ Հայ համայնքներուն մօտ:

Ընդառաջելով Մէտօուուտի Համայնքային տան եւ Ափըր Հարպըրի տեղական խնամակալ մարմնի փափաքին, համաձայնութիւն գոյացաւ Հայերէն Այբուբենի յուշաքար մը զետեղել որ կը ներկայացնէ մեր հարուստ եւ եզակի լեզուն եւ ժառանգութիւնը: Միութեան Լօկոն փորագրուած է յուշաքարի ետեւի վերին մասին վրայ: Նախ Տուֆ քարի վրայ պիտի կատարուէին փորագրութիւնները բայց աւելի ուշ յարմար նկատուեցաւ Պազալթ քարը, որ աւելի տոկուն քար է:

Ծրագրի ծախսը ստանձնեցին Մէտօուուտի Համայնքային Տունը եւ մեր Միութիւնը: Համայնքային Տունը կը վճարէ զետեղման եւ քօղագերծման ծախսերը իսկ մենք հոգացինք յուշաքարին, անոր ճամբու եւ մաքսագերծման ծախսերը:

Սեպտեմբեր 2017ին երբ Հայաստան այցելեցի մասնակցելու Հայաստան Սփիւռք 6րդ համագումարին, այնտեղ հանդիպեցայ զանազան քարաքանդակներու: Գործը յանձնուեցաւ Պրն Վարանդ Պետրոսեանին որպէս նախագիծը իրագործող:

20 Մայիս 2018ին յուշաքարի յանձնումի եւ Տէր Գրիգորի կողմէ «Բարի ճանապարհ Յուշարձան» ի օրհնութեան միջոցառում տեղի ունեցաւ Երեւանի մէջ: «*Այս յուշարձանի միջոցով հայկական շունչը ն ոգին պիտի գորանան Նոր Զելանտայի մէջ: Աղօթենք որ անոր մօտ հաւաքուեն մեր հայրենակիցները ապրելու որպէս Մաշտոցի եւ Գրիգոր Լուսաւորչի սերունդ»* պատգամեց Տէր Գրիգոր:

«Բարեկամության Յուշաքար»ը Մէտոուտի Համայնքային Տան մուտքին կանգնած է, որուն պաշտօնական քողագերծման արարողութիւնը տեղի պիտի ունենայ 13 Հոկտեմբեր 2018ի կէսօրէ ետք ժամը 3ին Ափըր Հարպըրի փոխ քաղաքապետուհի Լիզա Ուայթի ձեռամբ, ի ներկայութեան բարձրաստիճան պաշտօնատարներու: Այս թուականը խորհրդանշական իմաստ ունի որովհետեւ կը զուգադիպի Թարգմանչաց Տօնին: Յուշաքարը կը նուիրուի որպէս երախտագիտութիւն Օքլանտի ժողովուրդին, գաղթող Հայութիւնը գրկաբաց ընդունելուն համար:

Կ'ուզէի շնորհակալութիւն յայտնել բոլոր անոնց, որոնք սատար հանդիսացան այս ծրագրի յաջողութեան: Յատուկ շնորհակալութիւն Կարօ Երլտրզեանի, Նամիր Պաթթանիի, Թամարա Ազիզեանի, Արսէն Սարգսեանի եւ Աշոտ Գրիգորեանի իրենց մասնագիտական աջակցութեան համար ինչպէս նաեւ Հայ Տիկնանց Յանձնախումբին եւ բոլոր անոնց, որոնք իրենց նիւթական աջակցութիւնը բերին ծրագրի յաջողութեան ի նպաստ:

Փարոս: Ի՞նչ պատգամ ունիք Փարոսի խմբագրութեան եւ ընթերցողներուն:

Պրն Եաղուպեան: Նախ կը շնորհաւորեմ Փարոսի խմբագրութիւնը լրատուի առաջին տարեդարձին առիթով: Մեծ հաճոյքով զայն կը կարդանք: ՆՁի հայութեան համար կարեւոր է այս լրատուն, որովհետեւ ան միջոց կը հանդիսանայ մեր համայնքները իրարու հետ կապի մէջ դնելու, յարաբերութիւնները ամրապնդելու եւ մեզ միացնելու:

Հարցազրոյցը վարեց Նշան Պասմաճեան



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

**Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Աւստրալիա Հովուապետական
այցելութիւնը տեղի պիտի ունենայ
1-10 Փետրուար 2019ին:
Վեհափառ Հօր ձեռամբ պիտի
կատարուի նոր Առաջնորդարանի
պաշտօնական բացումը:**

**COMMUNITY
ANNOUNCEMENT**

**The Pontifical Visit to Australia
of His Holiness Karekin II
Supreme Patriarch & Catholicos
of All Armenians
with the official
Blessing & Opening of the
Diocesan Centre
has been postponed to
1-10 FEBRUARY 2019**

DIOCESAN NEWS



Friday 31 August – The 100th birthday of the much loved centenarian, Mrs Hranoush Garabedian, a participant of the (ACWC) Armenian Community Welfare Centre’s Friday senior’s program, was celebrated in the Edgarian Hall, with the attendance of the Primate His Grace Bishop Haigazoun Najarian, Reverend Fathers Norayr Patanian and Barte Karakashian, Willoughby City Mayor Gail Giles-Gidney, Diocesan Council Chairman Mr Sarkis Der Bedrossian, Church of Holy Resurrection Parish Council Chair Mr Bedros Zorlu, ACWC Management Committee member Miss Sona Berberian, Aged Care Co-ordinator, Mrs Azniv Iskenderian and close to 100 seniors who regularly attend the Centre’s gatherings. The day was dedicated to Mrs Hranoush, born on 22 August 1918. Her children and family members were also present. The Edgarian hall with the volunteer helpers and participants were all dressed and adorned in a vibrant red. The Holy Resurrection grounds were brimming in celebration; Mrs



Marina Avagyan-Tchaprazian maintained the warm and jovial atmosphere for the guests, during the three-hour event. Chef George and the assisting volunteers catered delectable courses. It seemed Hranoush Mayrig appeared younger and energised; she had not appeared so energetic in the 20 years of attending the Friday Centre luncheons, as witnessed on that day. She danced, sang, recited, joked to the delight of all to enjoy. Readings of the congratulatory messages of the Queen, the former Prime Minister Malcolm Turnbull, NSW Premier Gladys Berejiklian, and the Primate were followed by the remarks of Bishop Najarian, the Mayor, Messrs Sarkis Der Bedrossian, Bedros Zorlu, Mrs Iskenderian, Mrs Garabedian’s son Saro and Mrs Tchaprazian. The Reverend Fathers paid tribute, singing solos in her honour.

The Paros editorial team congratulates Hranoush Mayrig, wishing her continued years enjoyed in good health.

Monday 3 September – Bishop Najarian, accompanied by Father Norayr and Yeretsgin Patanian, attended the weekly seniors’ gathering held in the Ryde Civic Centre each week, celebrating Fathers’ Day. Miss Colette Mardirossian led the day’s program; poetry was recited, songs were sung dedicated to Armenian fathers, Father Norayr included in the line of singers. In his remarks, the Bishop blessed Armenian fathers for their courage and by their hard work, setting the standard for their children to follow.

Tuesday 4 September – The Primate presided over the Properties Committee periodic meeting. The agenda covered a range of current matters.

Wednesday 5 September – Chancellor Nishan Basmajian was present at the Armenian National Committee Information Evening, attended by guests of the various community organisations. During the gathering, the Executive Director, Mr Haig Kayserian presented an outline of the Committee’s, completed and future projects. A range of questions and suggestions were put forward which were taken into consideration by the organisers, to be discussed and implemented as deemed appropriate. The very co-existence and inter-organisational participation within the community is very encouraging and has its great benefits for not only the community but the Homeland as well.

Sunday 9 September – The Chatswood Concourse was the venue for the commemoration of Armenia’s Centenary of Independence, with close to 700 community members attending. The event was held under the auspices of the Primate and supported by the Armenian Apostolic, Catholic and Evangelical Churches. The evening was organised with the cooperation of the Armenian Apostolic, Catholic and Evangelical Churches, Social Democratic Hunchak Party, Armenian Revolutionary Federation, Armenian Liberal Democratic Party, Armenian General Benevolent Union and



the Hamazkaine Armenian Educational and Cultural Society. This joint effort brought together the talents of the community youth, students, dance groups and choirs, in the spirit of unity as first demonstrated 100 years ago during the battles of Sardarabad, Karakilisa and Bash Abaran; instrumental in the formation of the First Republic, inspiring hope for the future freedom, independence and united Armenia. May this spirit of unity thrive in our community. For more detail see the Centenary Commemorative Committee communique.

Monday 10 September – At the invitation of Northern Cemeteries, Chancellor Nishan Basmajian attended the ceremony dedicated to *World Suicide Prevention Day* and the unveiling of *The Hope and Sanctuary Sculpture* created by artist Toby Wetherill. The guest speaker was the former Prime Minister, Julia Gillard, who is the current Chair of Beyondblue, a support service for those battling depression and mental health issues. Ms Gillard summarised details about the increase of suicide rates in Australia and urged the participants to commit resources to suicide prevention, particularly as in Australia, 8 people take their own lives daily and 240 people make the attempt.



Tuesday 11 September – Initiated by the Management Committee of the Armenian Community Welfare Centre (ACWC), a training day was held, with the director of the organisation Alpha and Omega Healthcare providing valuable insight. ACWC is now a registered NDIS service provider. During the training, the Primate was present, ACWC committee members Mrs Nora Bodkin, Miss Sona Berberian, Mr Papken Zarzavatjian and ACWC director and staff. For more than 30 years, the ACWC has served our seniors, supporting and accommodating their needs on both a voluntary and professional basis. Extending the services further, the ACWC will now be able to accommodate their services in the home and at the Welfare Centre.

Friday 14 September - Accepting the invitation of Emil Ford Lawyers, Welfare Centre director Nishan Basmajian participated in a seminar relevant to Charity Organisations, rights and legal obligations. The topics covered focused on tax, donations, benefits, company merger laws, and international company related matters, finding appropriate work for the unemployed and welfare centre policies and procedures.



Sunday 16 September – More than 400 community faithful congregated in the Church of Holy Resurrection, with the participation of the priests, deacons and acolytes, to take part in the Feast of the Exaltation of the Holy Cross of Christ. The Celebrant His Grace Bishop Haigazoun Najarian also delivered the day's relevant sermon. After Holy Mass, the *Antasdan* Service was conducted. With the Bishop leading, the procession made its way out of the church onto the adjacent grounds, where the traditional *Harisse* was blessed by the Bishop and parish priests and distributed amongst the congregation to take home to share the blessing of the Cross with their families. The dedication of the Holy Resurrection Parish Council and the Ladies Auxiliary is to be commended. May all efforts be pleasing and bring glory to God.

Friday 21 September – The Uniting Church Parramatta Mission was the venue commemorating the International Day of Peace, led by Parish Minister Dr Manas Ghosh. An initiative commenced and continued by the Mission for the last 15 years. This year it is the 70th anniversary of the Universal Declaration of Human Rights, reminding humanity that peace is established when society overcomes complacency to famine and persecution and works toward the pursuit of good for all.

This year once again, a Prayer vigil was held, with Dr Ghosh leading the proceedings, with Parramatta Liberal MP Geoff Lee attending and representations from the various community religions - Sunni, Sufi, Bahai, Buddai, Zoroastrian, Indian, Sikh, Mandaean and of the Christian faith, the denominations represented were of the Coptic, Uniting, Catholic and the

Armenian Apostolic Churches. On behalf of the Primate, Chancellor Nishan Basmajian attended, reading a prayer on peace in Armenian, which had been translated and included in the day's program handout. More than 150 individuals attended the event, from the various communities. The commitment and efforts of Rev Ghosh are to be commended; for his quest to develop and strengthen relations between the communities and religious leaders.



Sunday 23 September – After Holy Mass, Bishop Najarian presided over the requiem service dedicated to the sixth year of passing of the late Archbishop Aghan Baliozian. Immediately following, the Primate and parish priests, accompanied by a large number of the congregation, gathered and were served a memorial coffee service in the Church Hall. In his remarks, the Bishop highlighted the late Archbishop's humanitarian and ministerial legacies.

Paros editorial takes the opportunity to express condolences to Bishop Haigazoun, Reverend Fathers, Diocesan and Parish Council and the Baliozian family members. The immortal memory of Archbishop Aghan has left an indelible impression on our hearts.

Tuesday 25 September – Bishop Najarian presided over the Diocesan Council periodic meeting. The meeting heard the Primate's and the Diocesan monthly activity report.

Discussions included the dinner to tribute to the benefactors and supporters of the Diocese to take place on 26 October in the new Diocesan reception hall; as well the visit of the Catholicos postponed from November to February 2019; the meeting examined and made decisions on various matters relevant to each parish.



Wednesday 26 September - The Armenian National Committee's Honorary President Mr Krikor Soghomonian and the Executive Director Mr Haig Kayserian visited the Primate to consult with him on invitation of the ANC for the high-level Armenian Government delegation to visit Australia from the 15th to the 22nd of October. The top ranking delegation is comprised of the following Ministers - Deputy Prime Minister Ararat Mirzoyan, Minister of Economic Development and Investments MP Artsvik Minasyan, Deputy Minister of Foreign Affairs Armen Papikyan, Head of the International Cooperation Department, Ministry of Economic Development and Investments of Armenia Armen Ayvazyan and Assistant to the Minister of Economic Development and Investments Ani Qamalyan.

The purpose of the visit is to enhance the governmental, diplomatic and economic ties between the Republic of Armenia and the Australian government. The Bishop welcomed this monumental initiative and committed support in a collaborative organisation of events for the delegation to meet with the community and its organisations. He accepted the invitation to attend the 21 October ANC Annual Banquet. The aforementioned guest delegation will be attending, as well as Historian Professor Richard Hovhannesian from the United States and several top ranking Australian parliamentary officials.

Saturday 29 September - At the invitation of the Board of Galstaun college, Bishop Najarian accompanied by Nishan Basmajian participated in the end of year event dedicated to the Year 12 graduates. Over 300 people were in attendance including parents, friends, relatives and guests. The function was organised by the families of the 28 graduating students. The Mistress of ceremony for the evening was Armenian language teacher Mrs Arpi Tavitian. Speeches by the 2018 Schools Captains were most moving bring teary eyes to the audience members. Words from the heart were also expressed in speeches by School Principal Mr Eddie Demrjian and Mrs Arpi Mouradian on behalf of the parents. Bishop Najarian was invited to the podium to provide his fatherly message on the occasion. He commended the wonderful organisation of the evening which had impressed him immensely as it was his first time attending. In his address he praised the work of Hamazkaine on the path of Armenian schooling, the dedication of the parents and the high academic standard of College. He cautioned the graduates not to expect the same fatherly and maternal care which they have experienced at Galstaun College and encouraged them to return at every possible occasion to demonstrate their allegiance so the College may remain strong and grow. As the formalities concluded, a delicious meal was served followed by the students singing, dancing and reminiscing at this junction in their lives.





An Interview with Mr Noobar Yacoubian President of the Armenian Society of New Zealand

This interview takes place in Auckland, New Zealand on the occasion of the installation of the Armenian Alphabet Khachkar. The Editorial Team realised this would be a good opportunity to introduce the small Armenian community of New Zealand to our readers with the gracious assistance of Mr Noobar Yacoubian.

Paros: Baron, Noobar, first of all can you please introduce yourself?

Mr Yacoubian: I am Armenian by origin, Iraqi by birth and Kiwi by choice..... I represent the third generation of Armenian genocide. I received my primary education in an Armenian school in Mosul and joined Homenetmen-Mosul in scouting. When my family relocated to Kirkuk I completed my high school education meanwhile playing basketball for the Homenetmen-Kirkuk team. I attended university to study Engineering. In Baghdad I joined Homenetmen-Baghdad and became a member of the Armenian Youth Association of Baghdad.

In 2003, with my wife Anee and two children, Hayk and Nairy, we migrated to New Zealand. I joined the Armenian Society of New Zealand, became a board member and have been serving as the chairman the last two years.

Paros: Could you provide some information on the Armenian Society of New Zealand and its mission since its formation?

Mr Yacoubian; The Armenian community in Auckland is represented by the Armenian Society of New Zealand, which is an incorporated society established in 1996 to serve the cultural needs of the Armenian community in Auckland and the northern part of the North Island. The Armenian community in Auckland consists of 23 families. The vast majority arrived in Auckland in the mid-1990s to call New Zealand home through the New Zealand Immigration points system for skilled migrants.

From humble beginnings they thrived to raise their young families and hold various professional, business and financial positions including engineers, architects, medical, health practitioners and specialists, teachers, accountants, banking and IT consultants, lawyer, business people and so forth.

Paros: What is the purpose of this Armenian organisation?

Mr Yacoubian: The purpose of the ASNZ is to:

- ♦ Foster friendship and mutual respect between the Armenian Community in New Zealand and the New Zealand public in large.
- ♦ Promote the Armenian culture and heritage amongst New Zealanders of Armenian ethnic origin and the New Zealand public in large.
- ♦ Organise non-political cultural, educational and social activities for the Armenian community in New Zealand and all New Zealanders interested in the Armenian culture and heritage as means of promoting goodwill, social harmony and community integration.
- ♦ Help and support the settlement and assimilation of Armenian immigrants in New Zealand.
- ♦ Promote good fellowship and harmony amongst the people.
- ♦ Provide information about the Armenian people, heritage and culture to any interested people or organisations.
- ♦ Partner and collaborate with other communities and organisations in New Zealand.

Paros: Bishop Haigazoun Najarian and the priests (namely Reverend Fathers Avetis Hambarzumyan and Barteve Karakashian) visit Auckland from Sydney on pastoral visits with the small community. How do their visits impact on the community?

Mr Yacoubian: The Church has indeed been our spiritual home that embraces faith, hope and love. Apart from its role in caring for the spiritual needs of our community since the Armenian Society of New Zealand was established in 1996, the invaluable support of His Eminence the late Archbishop Baliozian and his Grace Bishop Najarian, provided a strong pillar to rely on in addressing the challenges that we face, as all the Armenian communities in the diaspora do, in keeping our Armenian language, heritage and identity, let alone our Christian faith, alive. We acknowledge with high appreciation the

crucial role that the Armenian Apostolic Church in Australia has had and continues to have in supporting our modest Armenian community in New Zealand.
We are and will remain forever grateful.

Paros: There is also a small community in Wellington. What is your relationship with Wellington and do you work together?

Mr Yacoobian: We have a continuously strengthening relationship with the Armenian community in Wellington. Over the past few years there has been an increase in frequent visits by each of the communities in celebratory occasions and events, where I can truly say there is never a dull moment when the members of both communities come together. We are grateful to have a strong relationship with Armenian communities in the smaller cities of New Zealand outside of Auckland, however we also do recognise that there is a lot of room to improve and are continuously doing so to further help bring the two communities together.

Paros: In New Zealand you have faces likes that of Serj Tankian, Dr Maria Armoudian. How do they relate to the community? Do they participate?

Mr Yacoobian: Both Serge and Maria have been key members in leading the Armenian communities' endeavors towards the recognition of the Armenian Genocide in New Zealand. They have been very active in their approach to educate, raise awareness and help establish a process towards the recognition of the Armenian Genocide by the government. Although Serge has a connection to New Zealand, he is currently based in the United States, which unfortunately doesn't allow us to engage as often, however it's always a great to have him back in New Zealand and amongst the community when possible. Maria on the other hand is actively involved and a close member of the community. She is well respected within the community and often acts as an advisor. It's a pleasure to have both actively involved within the Armenian community and we greatly appreciate the time and effort they provide in helping our community grow and bond.

Paros: The unveiling of the Armenian Alphabet Khachkar will take place on 13 October. How was this commendable project conceived? Where will it be placed? Please provide all the details about this initiative.

Mr Yacoobian: The Armenian Alphabet Stone Project is a joint project of *Friendship* between the Meadowood Community House (MCH) and the Armenian Society of New Zealand (ASNZ) representing the local Armenian Community; in acknowledgement and appreciation of the special relation the two parties have had since the ASNZ was established in 1996, be a symbol of friendship between the people of New Zealand and Armenia, and consolidate the multicultural spirit of the Meadowood Community House.

In view of the MCH and the Upper Harbour Local Board's desire that the Stone be a cultural symbol, an agreement was reached to be an "Armenian Alphabet" Stone representing our unique and rich language and heritage. The logo of the ASNZ is engraved on the upper part of the back of the stone at a discernible size to acknowledge the ASNZ as the major sponsor of the project. Although a "Tuff" stone was initially requested it appeared to be more liable for cracks on its way to New Zealand, therefore a "Basalt" stone was purchased as it is more reliable.

The funding of the project is shared between the two parties (MCH and ASNZ). The MCH has agreed to pay for the cost of the installation of the Stone including the formal licenses required for the installation and the costs of the unveiling event. The ASNZ has agreed to pay for the Stone, its cutting and engraving in addition to shipment to Auckland and Customs clearance fees in Armenia and New Zealand.

I visited Armenia in September 2017 to attend the 6th Armenia-Diaspora Pan-Armenian Conference. During my visit, I met with several stone engraving factories in Yerevan. At this point we appointed Mr. Varant Bedroissian as a project manager in Armenia to purchase, cut and engrave the stone.

On the 20th of May 2018, a small ceremony was held in Yerevan to hand over the stone to the Armenian Society of New Zealand, which included a blessing of "good journey of the stone" as it departed to New Zealand. It was a fortunate coincidence that the ceremonies' timing aligned with our family holiday in Armenia where I was able to represent both the MCH and the ASNZ.

The Armenian Alphabet Stone has been successfully installed at the entrance of the Meadowood Community House on the North Shore of Auckland. The official unveiling ceremony which will take place on the grounds of the Meadowood Reserve, 55 Meadowood Drive, Unsworth Heights, on the **13th of October 2018 at 3.00 pm**. The "Friendship Stone" will be unveiled by

Ms. Lisa Whyte, The Upper Harbour Local Board Vice-Chair at the presence of a number of distinguished guests. The date of the unveiling coincides with a special day in the Armenian calendar, the **Feast Day of the Holy Translators** or **Tarkmanchats**.

Made of Armenian stone and carved in Armenia, the statue will be a modest gift presented from the New Zealand Armenian Community, represented by the Armenian Society of New Zealand to the people of Auckland, as a humble gesture of thanks and gratitude for providing the Armenian settlers an invaluable opportunity for a new life in Aotearoa New Zealand.

I would like to take this opportunity to express our sincere thanks and deep gratitude to all who supported the project from its inception to completion regardless of the measure of their support and contribution. Special thanks go to Garo Yeldizian, Namir Battani, Tamara Azizian and Ashot Grigoryan for their special professional and logistic contributions; as well as to our major financial sponsors including the Armenian Ladies' Committee who through their fund raising events enabled the Society to contribute in funding of the project. I would also like to thank Arsen Sargsyan who played major role in bringing this great project to light.

Paros: Would you like to express any sentiments to the Paros editorial team and readers?

Mr Yacoobian: Firstly, I would like to congratulate the Paros team on their first-year anniversary of the newsletter. I thoroughly enjoy reading the content and sharing it with my family and community. The Paros newsletter is important to the Armenian community in New Zealand as it provides us with the opportunity to share and communicate news between different communities which further results in strengthening our relationships and uniting us.

Interview conducted by Nishan Basmajian



CENTENARY COMMEMORATION OF THE FIRST REPUBLIC OF ARMENIA IN SYDNEY

(Translated Extract from the official communique of the Joint Commemorative Committee)

On Sunday 9 September, the Armenian Community witnessed joyous hours as we united our efforts to commemorate the 100th anniversary of the First Republic of Armenia.

Under the auspices of His Grace Bishop Haigazoun Najarian with the participation of the Armenian Apostolic, Catholic and Evangelical Churches, Social Hunchak Democrat Party, Armenian Revolutionary Federation, Armenian Democratic Liberal Party, Armenian General Benevolent Union and Hamazkaine Armenian Cultural and Educational Society, a joint community commemorative historical-cultural event was held at the Concourse Concert Hall presented by Mr Sarkis Manoukian.

The evening's program included the participation of a combined choir from the Armenian community schools under the conductorship of Perri Tonoyan-Minassian; a joint dance group with members of the Armenian Sydney Dance Ensemble (ASDC), Nor Seroont and AGBU Tamazara Dance Groups under the direction of Gigo Giragossian. Choirs from the Armenian Apostolic Church of Holy Resurrection under the conductorship of Vartan Elmasian,



Hamazkaine Nairi under the conductorship of Aida Avetisyan and the Youth Choir under the conductorship of Lilit Mouradian-Minasian each performed with high calibre. Both the Nairi and ASDC Dance Ensembles presented various performances. Under the direction of Vartouhi Lepejian and Zela Margossian, an instrumental ensemble presented beautiful pieces and accompaniment to the dance groups. Specially designed t-shirts for the occasion were worn by the students.



Thank You to
 Bishop Haigazoun
 Najarian as this month's
 sponsor of Paros.

To discuss sponsoring an
 issue of Paros or placing a
 business advertisement,
 please contact Mrs Laura
 Artinian on 0409049304

The performances were all specifically created for this program, organised uniquely by a joint committee. Under the direction of Seta Hovagimian and Melkon Aroyan a play was presented with overhead images depicting the story of the victory of the battle of Sardarabad, Bash Abaran, Karakilisa, how the Armenian people were victorious, the outcome of May 28, the role of the government at the time with the likes of Aram Manougian, Generals Siligian, Nazarpagian, Tro, Taniel and Pavel Piroumian and so forth. The story continued until Soviet Armenia, Artsakh and independent Armenia. The planning and arrangement of the play was conceptualised by Arpi Ankeshian.



The keynote address on the evening was presented by Hourii Mayisian-Meguerditchian who gave a brief assessment of the historical events noting the achievements of the government in establishing democracy, the development of cultural life, the implementation of women's rights in public office, the Treaty of Sevres and the commemoration of the centenary of 28 May 2018 in Yerevan. She highlighted the importance of the historical date of May 28, 1918 and the impact it has on us today.



In all the exhilaration the tri-colour flag was raised at which time Bishop Najarian was invited to the stage to offer his closing remarks. He expressed his gratification on the organisation of the event that reflected a spirit of unity on the stage. Accordingly, he invited the Very Reverend Fr Parsegh Sousanian, Rev Hagop Sarkissian and Rev Krikor Youmoushakian as well as Rev Fr Bartevo Karakashian to join him in concluding the evening with prayer together.

EM Funerals

Serving With Dignity Compassion & Excellence!
 Proudly Australian owned and operated.

Always here to help.

Eillo Meguerditchian

"It would be an honour
 for me and my
 compassionate staff
 to assist you in your
 time of need."

Ph: 0405 675 571

E: ello@emfunerals.com

Contact me for a discreet, obligation free discussion

Սիտնիի Հայ գաղութի կողմէ ճանչցուած
 Էլլօ Մկրտիչեանը պատրաստ է
 լաւագոյնս օգտակար հանդիսանալու
 թաղմանական սպասարկութեան

Personalised/Professional service • Burial or Cremation services
 • Repatriation of remains (coming from overseas/sending overseas)
 Fluent in many languages • Will always answer your call 24/7 • All cultures
 For peace of mind, ask about our Pre-Paid Funeral - 3 years interest free payment plan*

* (For funeral services only, burial plots not included)